

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԻ

1908 է

Ն Ե Ա Ն Ա Խ Ո Ր Հ Ա Ն Գ Ո Ւ Ց Ե Ա Լ Ք

### ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

Կինսագրական գիծեր. — Ազգ. գործերու մէջ. — Բնդշվիլիսական ոգւյոյ ծառայող իր պարբերականք. — Վիպասան. — Խմբագրասկետ և Աշխատակից պղղական եւ այլ թերթերու. — Զանքեր Գրարարի դէմ. — «Հոդիրափ» ներ. — «Փաղուածներ» իր իմաստներէն:

«Հարապարականուն մասք թագմանը ժամէն չի թուագրի. օրագրող մը այն օք կը մնոն երբ գրին աւ մէկով կը նետէ»:

Ու պիտի մրմնջէ զայս նաև անդրշիրմեան աշխարհէն, քանի որ ան՝ զրիթէ 30 տարի՝ աննման ոճով ու եղական զըրչով մը զդրդեց մեր ներկայ դարուն մատենագրութիւնը:

Հայ զրականութեան անիսնջ մշակն էր Արփիար: Ամէն ինչ առարկայ իր զըրչին՝ հակեցան անոր ներքեւ, Զարմանալի զրագէտ մ'էր. իրեն ասպարէզ ընտրած էր օրագրի լայնածաւալ դաշտը, և ստուգիւ հոն ցանեց, ընդհանրապէս, իր բեղնաւոր մտքին սերմերը: Եւ եթէ օր մը դարերու ստուերները պիտի մթնցնեն այսօրուան փայլուն իրերը՝ պիտի չկարենան Արփիարին ալ դպչիլ. անոր զրականութիւնը միշտ թարմ, միշտ կենզանի պիտի մայ. իսկ թէ որ անոր ալ դպչին՝ հնութեան յարզը դրոշմելու համար է միայն:

Իր ընդհանուր կեանըը ճշգրիտ կերպով բացարելու համար՝ պէտք է դժբախտարար աշքի դիմաց ունենալ մեր տոհմային ամրող Մամուլը. մանաւանդ անոնց՝ ուրոնց զլիաւոր զործիչն էր: Եւ առ այս՝ հարկ է պրատել մէն մի յօդուած, իրը և իր վրայօք. վերջապէս Արփիարի համար ալ — ինչպէս ինքն ալ չէմիքճիպաշեանի համար ըսած էր անոր կենսագրականը զրած պահուն՝ — «փետուի, գտենել,

պէտք է երտուն քաստոն աւրուան թիրերուն և հանելիսներուն բիրաւոր բիշերը<sup>2</sup>, իր զրականութիւնը ամրողջապէս մատնանիշը ընեն յաջողելու համար: «Գիրք գրեթէ լիոյ»<sup>3</sup> իրմէ. հետեարար ասիկայ ստիպուով կը պատճառէ թերթելու լրագրաց ամէն էջերը՝ Արփիարի ոգին տոելու համար, ինչպէս ոսկին կամ ուրիշ մնուաղմը՝ օտար հանքերէ:

\*  
\*\*

Արփիար ոչ մէկ բաղացացի չէ բոն. իր ծնողը՝ Փիլիպպոս Արփիարեան և Թէնսուփ հանրմ՝ երբ կը գաղթեն Ակնէն ի Պոլիս գետ Սամոն հնասած՝ ծովու վրայ կը ծնանի Արփիար 1850 թուականին: Համնելով Պոլիս՝ Օրթագիւղ կը բնակին, և ըստ իս՝ այդ է անոր հայրենիքը, կամ աւելի պարզ՝ անոր ծննդավայրը: Ո՞րն է հայրենեաց առաջին ու բնական պարտըը. առջի վայրկենէն որ կ'ընդգրկէ նորածին մանուկ մը՝ ինչ կու տայ նախ անոր աչքերուն լոյսը. և յետոյ ինքն է որ կը բանայ, ինչ աստիճանի կ'ուզէ ըլլայ, անոր գիտակցութեան դնները. էական գործ մ'է որ կը կատարէ ուրեմն, Ալպազ զրագէտն ալ Օրթագիւղ Ա. Թարգմանչաց Վարժարանին մէջ կ'առնէ առաջին կը թուութիւնը՝ կոչուելով հոն Արփիար Փիլիպպոսեան: Այդ նախակրթական շրջանը սակայն, երեք տարի կը տեէ (1862-1865): 1867 ին ան ի վենետիկ Մուրատ — Ռափայէլեան վարժարանն է, աշխարհական կամացակ Ալիշանի մը ձեռքին տակ, որուն հայրական ինսամբները լիովի թափուած են իր վրայ. և Արփիար ըմբռնելով նահապեսին ջանքերը, ի Պոլիս զարձին, զանազան առիթներով դրուածեց զհ. Ալիշանը, իրը հայր հոգածու, կատարեալ զիտուն և այր սրբակեաց վարուք: Վարժարանէն դառնալէ վերջ դարձեալ ուղղակի Օրթագիւղ կ'երթայ իր ընտանեաց

1. «Շիրակ» 1905. թիւ. 5. իր «Հոդիրափ»էն:
2. «Բագմագէպ» 1902. թ. 7.
3. Աթլ.

զիրկու իր ծանօթներուն աչքին բոլորու վին տարրեց անձ մը կ'երեկ այլես, միտքը՝ աւելի զարգացած, խօսակցութիւնը՝ սրամիտ և ընկերական թայց այս առաւելութիւններով՝ ի սկզբան պարծենկոտ կերպ մ'առաւ և աւելորդ սնափառութեան տուաւ ինքինց, բանի որ մեծութեան ալ սիրող էր: Այս պատճառաւ պիտի զգար անշուշտ ինքնին՝ աւելի՝ արտաքին փայլ մը տալու իր մեծապատուութեան, ուստի չորս մոմակալով լապտեր մը տալով տղու մը ձեռքը, և զայն իր առջեր ձգած փողոցէ փողոց կ'անցնէր՝ մերժաւոր տուն մ'երթալու համար: Տնեցիք պատուհանները կը թափէին այդ արտասովոր անցըը զիւելու, և ճանչնալով զինքը՝ կ'ըսէին «Արքափար ամիրան կ'անցնի կոր»: Այսպէս Արքիար ունայնասիրութեամբ լեցուած էր սկիզբները, հակառակ իր վերջին տարիներուն:

\*  
\*\*

Քիչ ատենէն այլես ազգային և կարեսոր գործերու և պաշտօններու կարգը իրեն հասաւ: Պատրիարքարանի մէջ՝ Բարթող Թելեանի բով՝ Երեսփոխանական ժողովոյ Օգնական — Քարտուղարի պաշտօնը կը ստանայ: Այսկայն քանի մ'ամիս միայն կը վարէ զայն, և կը յաջորդէ իրեն իր կրտսեր եղայրը՝ Ալեքսան Արքիար: Բաւական ժամանակ վերջն ալ կրտսերագյնը՝ այժմեան զրագէտ Տիգրան Արքիար: «Արքելք»ի 1908ի թիւ մը՝ Արքիարեանց ցեղային պաշտօն մ'եղած է կ'ըսէ, Ազգ. ժողովոյ դիւնադպրութիւնը: Ասկէ յետոյ Արքիար մտաւ Օրթագիւղ հարուստ հայ սեղանաւորի մը քով՝ իրը հաշուակալ, երջանիկ էր իր տէրը, վասն զի անոր հաւատարմութեան ու գործունելութեան արդիւնքով ոսկիներ զիգեց:

Արքիարի կեանը ազգային գործերու մէջ բազմազրազ երեսյթ մ'առաւ: Հոն զանազան ինտիրներու էութեանը մէջ խորաթափանց միտուած էր, վեց եօթը տա-

րի միայն Երեսփոխան: Ժողովոյ անդամ՝ պայցբարեցաւ ժամանակակից զաղափարներու դէմ: Այորեայ ինդիրներու կարգին՝ երր Աշրգեան Պատրիարքի ընտրութիւնը մէջ տեղն էր՝ զրադեցաւ անոր մերժակից պարագաններով, և ըստ պահանջման հուժուակու ձայն ալ բարձրացուց, առանձին կուսակցութիւն մ'իսկ կազմեց ընտրութեան ժամանակ իր կողմէ:



Արքիար՝ աշակերտ Մ. Ա. Վարժարամի

Մ'ակար կաթողիկոսի ընտրութեան առթիւ (1885–1886) «Արքելք»ի կողմանէ ներկայացուցիչ զրկուեցաւ Էջմիածին, և զոն կաթողիկոսին առջեւ ուխտողներէն մին եղաւ յեղափոխական բանակը կազմակերպելու համար: Ասկէ վերջն է որ Պոլիս դառնալով այլես կատարեալ Յեղափոխական մըն էր, անոր հիմնացարը զրած էր ալ: Բայց մենք հոս մասնաւոր նպատակ մը չունենալով՝ մեր նիւթին զիմաւոր առարկան ընելու իր թեր ու դէմ կարծիքները ընդգէմ կուսակցութեանց՝ բաւական կը համարինք այսչափս, քանի որ Արք

փիար յեղափոխական ալ էր, արդէն քիչ զերջ պիտի զրուին անոնց ծառայող իր ուսկանները: Այսմ պիտի գարճեննը մեր տեսութիւնը Արքիարի վրայ՝ նկատելով զինքը զրական մեծ անձնաւրութիւն մը, պարտ ու պատշաճ ածականներովն հանգեց:

\*  
\*\*

Վերյիշում մը միայն բաւական է ընդհանուր գաղափար մը տալու յաջողակութեանց մասին, թէ՝ Արքիար, Հայիսկ, Հրազդան, Հրպետ, Այնպատիկ անուններով երեցած է շատ թերթերու մէջ, ըլլալով ումանց երկարամեայ յօդուածագիր, այլոց հիմնադիր կամ խմբագրապետ: Հարժած է միշտ իր զրիչը՝ ամէն անգամ որ խօսակցութեան առարկայ մը կայ մէջտեղոփոյթ չէ թէ ան ակամայ մեռուցուած ըւլայ հայ սրտին ալցիրը՝ բարոյական ճռշումէ ստիպուած: Գրիթէ ամէն իր շօշափած է լրագրութեան մէջ, ինչ որ պարտց է հրապարակազիիններու: Երբ ուզած է մին գովել՝ բոյոր հոգուով ջանացած է դուրս ցատկեցնել անոր խկութիւնը, թէ և երբեմն ալ իր անձնական շահուն համեմատ շռայլած է գովեստները նոյնպէս նաև պարսաւները. ասկից կը հետևի իր սկզբունքներու մերթ ընդ մերթ փոփոխականութիւնը: Ջանազան խաւերէ անցնող իր զրականութիւնը՝ անոր կեանցը, հոդին ու միտքը կը ցոլացնէ: Որուան ու ժամանակին մարդն ըլլալով՝ մերթ բոլորվին ազգային կեանցով զրադեալ, մերթ զրական ու վիպական գործերու ուշագիր և մերթ յեղափոխութեան բոցով բռնկած՝ կը մրուտէ բազմաթիւ էջեր: Կուսակցական զաղափարին ծառայող առանձին թերթեր իսկ ի լոյս ընծայեց, զորս մի առ մի կը սկիմնց ահա յիշել:

1902 ին Վենեսուիկ հրատարակեց «Հայ Հանեկա»ը, բայց 10երրորդ թիւը անոր վերջաւոյսն էր:<sup>1</sup> Սոյն թերթին ճակատը ազգային և պարական դրած է. բայց մնաց որ վերջին բաժինը քիչ եղած է հոն բաղդատամամբ առաջնոյն. և ան ալ՝ իր «կար-

միր ժամուց» վէպին մէկ մասը, որուն ամբողջութիւնը հրատարակած էր նախ «Բանքեր»ի մէջ: «Հայ Հանեկա»ին բնաւ յօդուածագիր չէ ունեցած. անոր համար ինք ծայրէ ի ծայր լցուցած է, իր զրիշը իր զինք բանեցներով հակառակորդներուն գէմ գէմ:

Կուսակցական խնդիրներով զրազած է նաև «Մարտ» Հնչակեան կուսակցութեան օրկանին մէջ. հոն ալ թաթախեալ է, վասն զի յեղափոխութեամբ առլցուն օրերուն մէջն էր: Մի և նոյն ուսուց կը պատկանին դարձեալ իր «Խոր կեանք»ը՝ զոր ի լոյս հանած է լուսուրա:

\*  
\*\*

Դժբախտաբար Հրազդան զրական ամփոփ երկելի երկասիրութիւններ մը չէ թողած՝ — ինչպէս ըսինց — զիտունին, սկսնակին և ուսմինին ձեռքը, իրը ազգային-զրական կտակներ: Հակառակ իր այնքան հոչակուած համբավին՝ գրքերու նկատմամբ շատ քիչ բան կայ ձեռքերնիւ: Այդ հրատարակութիւններն են.

ԿեԱՆՔԻ ՊԱՏԻԿԵՐՆԵՐ<sup>2</sup> քանի մը նորավէպերը, որոնք իրենց յարզը ժամանակին ստացած են. թէս ունեցած են հակառակ խօսողներ ալ, ինչպէս կը գրէ Շահնազար՝ երբ լոյս տեսան անոնց: «Իրենց առային երեման ժամանակ, ամէն որ պար մ'արձիկց, երբեմեն սոր, երբեմեն ալ մինչեւ իսկ բռնաւոր, րէ հեղինակին և րէ իր գործին դմէ՞»:

«ԿԵԱՆՔԻ ՊԱՏԻԿԵՐՆԵՐ» էն առաջինը՝ «ԿՈՍՄԱՊԱՐՏԵԱԼԸ»<sup>3</sup> սիրահարութեան մը ելքն է և անկէ հետևած կեանցի զանազան դասնութիւնները, պատմութիւննը՝ ցաւալի, մանաւանդ կնոջ նկատմամբ որ թէ և ըմբռնած՝ բայց ալ մէյ մը սխալած և անդառնալի է:

Երկրորդը՝ «ԵՐԱԶԻ ՄԸ ԳԻՆԸ» կը կոչէ, որուն ոճը աւելի լնատիր և գեղեցիկ է քան առաջնոյնը, վասն զի հոս նկարագրական

1. 1902 Օգոստոս — 1903 Յունուար:

2. Տպ. Պահապահ 1885.

3. «Արևելք» 1885 թ. 464.

և բարոյական բաժինը աւելի շատ է, և աղուր ասացուածներ կան, Աս ալ սիրահարական գրուագ մ'է:

«ԱԱՏԱԿ ՄԸ» անուամբ վէսն ալ երրորդն է կարգով. խառն՝ դարձեալ՝ նմանութիւններով ու կեանքի պատկերներու յաջող բացատրութեամբ. ասով՝ երեք վէպերն ալ սիրոյ ինդիր կը գտնենք: Ասոնցմէ գուրս ունի Պոլիս 1886ին տպուած «ԱՐՈՒԵԾ» վէպը, որ «կեանքի պատկերներ»ու շարքէն է: Հոս ճիշտ կերպով կը նկարագրէ ժամանակաւ Պոլսոյ մէջ արմատացած ախտերը և կը ցուցնէ թէ ինչ տիսուր հետևանցներ կ'ունենան անոնք: Վէպս կը պատմուի հոգեբանական հետազօտութեամբ մը և իր կողմանէ խորհրդագրութիւններով: Դեռ ունի ուրիշ վէպեր ալ, բայց արտատպուած չեն թերթերէն. ինչպէս «Մասիս»ի մէջ «ՀԱՐՈՒԵԾԻՆ ԿՈՉՈՒՄԸ» և «Շիրակ»ի մէջ՝ «ԱՍԻ ԱՐՁԱԿԱՆ» գործաւորի կեանքէ վէպը, ժողովրդական լեզուով և բաւական զուարճալի. վերջինս ընդ ամէնը 18 գլուխ է: իր վիպական գրուածցներէն էն լաւ՝ «ԿԱՐՄԻՐ ՃԱՐՈՒԹ» վէպն է, որ Գլուխի Գործոցը կը համարուի. հետացրցական, զուարճալի բացատրութիւններով, միանգամայն յուզիչ վէպ մ'է. Նիւթը, ինչ և իցէ, մէկաններուն պէս չէ: Հրատարակած է զայս մաս մը 1902ի «Հայ Հանդէս»ին, և ամրողութիւնը՝ 1903ի «Բանքեր»ին մէջ, զորս արգէն յիշեցինք:

Լաւ յարմարութիւն ունէր վիպասանութեան, և եթէ չենք կրնար զնել թափփիներու կարգին, բայց նշանաւոր տեղ մը կրնայ զրաւել ուրիշներուն մէջ: Պ. էտ ալ արդէն այսպէս յայտնած է հետեւալ իր կարծիքը «Մշակ»ի մէջ. «Պարոն Արփիարենան բայ վիպասակի շատ զարդեր ունի. դրանցից առաջինը և ամենամեծը պարզ ու հասարակ ունի է, ապա քաղցր լիզուն, հկարագրելու, պատկերացնելու յաջող նիրքը»: Ապայսն վերսիշեալ վէպերէն ընթերցողը պիտի անդրագանանց իսկոյն, որ բաղդատմամբ բիչ է հոն նկարագրական մասը, անոր համար սոյն իտուսահայ մեծ

զրագէտը փակութեամբ մը կ'ակնարկէր՝ ըսելով «Մինենյի ժամանակ Պ. Հայկակ շատ բայ կտելու, երե իր վէպերի մէջ դարգայներ ենարագրական բաժինը»:

Բայց ինչ աստիճանի ալ յաջողած ըլլայ, ան՝ վէպ զրելու սահմանը, անոր շօշափելի ատաղմաներն ու օգուած լաւ կըրցած է սահմաննել:

«Վիպասանը՝ կ'սէւ տէր ժողովրդի սրտին, այսինքն հանրային զացուածին, տէր ժողովրդի մաքին՝ այսինքն հանրային մաքին, իր բաժանագրութեան ներքէ ունի հանրային կարծիքն ու հանրային զացուածը»:

Վէպը, արդէն, ժողովրդին համար է մատենագրութեան մէջ: Եթէ հայրենի աշխարհի մը դիցազները երկրին ոգին ու կեանցն են, Մատենագրութեան մէջ վէպն ալ ժողովրդին կեանցն է:

«Վէպը՝ Կ'սէւ Արփիար—կեանքի ցուացումն է. ժողովրդի մը որ կեանք ունի, վէպ ունի<sup>2</sup>»

Բայտնի է թէ այս արուեստը ոչ իր ժամանց ծառայելու նպատակն ունի միայն, այլ ամէնէն կարենորը՝ օգտակար ըլլալ ու կըրեն է. բայց թէ այս ուղղութեան կը հետեւի ամէն վէպ. մտածելու կէտ մըն է:

Հայկակի զրականութեան մէկ ճիւղն էր աս. բայց վիպասան ըլլաէ առաջ անիկայ վարպետ, սրամիտ ու զուարճախօս հրապարագիր մ'էր. հետևաբար շատ անգամ ծիծաղ կ'ազդէն յօդուածները, և ախործով կը կարդացուին: Իր զրութիւնը՝ նկատելով այժմ պարզ և զրական նիւթերը — ընդհանրապէս Պոլսոյ թերթերուն մէջ կը գտնուին:

\*  
\*\*

Հինգ վեց տարի շարունակ աշխատակցած է հանրածանօթ հրապարակախոսը «Արևելք»ի, որուն «եթէ ոչ ծնողը, գէթ ծնուցիչը» կը համարին: 1884ին՝ անոր ծագելուն՝ իրեն յանձնուեցաւ քրոնիկի բաժինը, և Արփիար «Բանասիրական» ընդհանուր տիտղոսի մը տակ Հրազդան

1. 1886. թ. 30.  
2. «Մասիս» 1890.

ստորագրութեամբ պատկերացուց «Ծրուանիկանքը»։ Նոյն տարւոյն մէջ սկսաւ դնել նաև գրախօսականներ։ Այս առաջին շըրջանին է որ թերթիս Կողմանէ Լշմիածին զրկուեցաւ՝ կաթողիկոսական ընտրութեան տոթիւ, ուսկից պիտի տեղեկացնէր անոր նիստերու պատմութիւնը։ սակայն աւելի ի դարձին հրատարակեց «Արևելք»ի մէջ զանոնց, ինչպէս նաև կրած ազդեցութիւնցն ու զիտողութիւնները՝ «Կովկասիան ձանապարհորդութիւն»։ Վերնազրով։ Ահա այդպէս սկսած էր իր բայլերը «Արևելք»ի լուսնալուն։

Անցաւ յետոյ նոր Օրաթերթի մը, որուն հրատարակութիւնը զվարարապէս իր արդիմնցն էր։ «Հայրենիք»ն էր այդ։ Հոյս իր նպատակն էր պայքարիլ «Արևելք»ի դրամատէրներուն դէմ։ Յովկաննէս Շահնազարի և այլոց հետ, ինչպէս որ յիրավի զրդեց ամրող հայ լրագրութիւնը Պուսոյ մէջ<sup>1</sup>։ Սակայն թշնամին ինչ ինչ պատճառներով՝ դրամատէրներուն միայն, բայց ոչ թերթին գոյութեան։

Ահաւասիկ իր սրտին ցաւը՝ համակրանցին հետ։

«Թթվածի քանուած եմ «Արևելք»է, բայց չեմ կրնար թշնամի ըլլաւ թերթի մը, որուն զիմաղիններն եմ, որուն վարութեան անզամ եղած շարժնակ վեց արքի, և որուն զարգացման համար իմ այս ժամանակի ծնկերակիցներու հետ չեմ ինչնայած ժեռելս նեկած ո և է ախտառան, և ինչպէս ընկերերու նոյն և և նիւթական ո՛ւ և է փոքրիկ փոխարժենթիւն մը չենց ստացած մեր աշխատաւթեանց համար 2»։

Փամանակ մըն ալ «Մասիս»ի աշխատակցեցաւ, անոր զանազան նիւթեր տալով։ Ինչպէս 1884ին «Բաֆթի և հայ վիպասանարիւն» շարք մը յօդուածներու, արդէն այդ երևելի վիպասանին մասին մեծ համակրանց մը կը տածէր սրտին մէջ։

Գրիգոր Արքունուոյ «Մշակ» թերթն ալ վայելեց անոր աշխատակցութիւնը։ Անոր պատկառելի սիրնակներուն վրայ՝ նաև Հայկակ և Հրաշեայ անուններով կ'երեկ։

Եւ Ռուսահայք անոր յօդուածներուն մէջ նշմարեցին գողտրիկ լեզու, ընտիր նկարագրութիւններ, համառու և ազգու զատողութիւններ։ Արդէն ինքն էր որ իրարու մերձեցուց զրականապէս՝ Ռուսահայքը և տաճկահայք։

Մերձաւոր առթիւ՝ 1902ի մեր «Բագմակիպ» ամսագրին մէջ ալ մի քանի օգտակար և զրական յօդուածներ զբաւ, մաքուր աշխարհաբարով և ախորժելի ունով։ անոնցմէ զլիաւորը կը կրէ «Թիրքիոյ Հայոց Գրականերին» 1880-1900» վերնագիրը՝ Հրապետ ստորագրութեամբ, ուր կը ցուցնէ մեր ազգային զրականութեան մասին ունեցած հմտութիւնը։ Յաջորդ թուոյն մէջն ալ ունի քանի մը պոլսահայ զրագէտներու կենսագրականներ, համառու բայց ընտիր։

Խակ «Արևատեան Հայոց արդի գրականութիւն» հրատարակած է երկու մասերով «Բաներեր»ի 1903 և 1904 տարիներուն մէջ։ Այս յօդուածները առատ նիւթի կը մասակարարեն այլևայլ տեսակէտներով։ Կը պարունակեն նոյն տաենուան զրիչներուն և սկսակներուն զրական արժանիքը՝ ըստ իր սուրբ հայեցողութեան զատուած։ կան անցեալ ինդիրներու յիշատակութիւններ, ժամանակակից զրականութեան վրայ լիուլի տեղեկութիւնը։ ներկային և անցելոյն մատուցած զրական ծառայութիւնը, և այս ամէնը՝ պարզ, սահուն և ախորժելի ունով։

Ա. Ղազարու մայրավանքիս «Գիշունի» հրատարակութեան մէջ ունի «Հայոց արդի գրականութիւնը» ընդարձակ գրուածքը, նոյնպէս Հրապետ անուամբ։ Աւելորդ է խօսիլ սոյն այս յօդուածին ունին ու պարունակութեան մասին, վասն զի միշտ նոյն պարզութիւնը և նիւթի ճոխութիւնն ունի, ինչ որ ունէին «Բաղմակիպ»ի և «Բաներեր»ի մէջ զրականութեան վրայ զրած յօդուածները։

Արփիար, իր Հոգվրտիքը մեկնելէն առաջ՝ ձեռն ունէր «Շիքահայք»ն ու «Լուսաբեր»ը։ Երկուրին ալ էն կարևոր և գործունեայ իմրազիրը, ուր կը զրազէր օ-

1. «Արևելք» 1908.  
2. «Հայրենիք» 1891.

բուան խնդիրներով։ «Եկրակ»ի մէջ կարծես ընտրանօք դրած է զրական նիւթերը, զետեղելով նաև նոյն ժամանակի ազգային ու միջազգային ինդիրներու և գործերու վրայ տեղեկութիւններ ու դիտողութիւններ։

\*  
\*\*

Որչափ որ զուտ աշխարհաբարեան մեծ գրիչ մ'էր Արփիարեան, անոր հակառակն ալ սոսկալի ընդդիմախօս և պայցարող եղաւ գրարարի դէմ, որ այնքան իրաւունք չունէր։ Զանազան յօդուածներ նուիրած է անհետացնելու գաղափարով այն լեզուն, որ մեր նախնեաց մեղրածորան զըշով դրումուած ու ցանդակուած է։ Գրիչը իր զէնք ձեռոց առած՝ ճգնեցաւ շնչել տալու զայն դպրոցներէն։ Բայց որովհետեւ կարելի չեր բաղձացածը իրագործած տեսնել անմիջապէս, ուստի։

«Քանի որ — կ'ունե՞ս — տակաւին ժամանակի պէտք կայ, որպէս զի չնշուեփ զրարափի նախապաշտումը, Կը փափազմ որ այդ դժուակ լեզուն աւանդուի այնպիսի դաստիանէր, որը գէթ թէք չարչըկն ինդէ աշակերտներու միաց, որը գէթ զտած ըլլան զատանին սիստեմէլի ընծայելու այդ անպէտ (!) զրարաց»։

### ԻՐ ԹԷ՝

«Գրաբարը ոչ միայն չնպաստեր աշխարհաբարի կատարէլագործութեան այլ և մեծ արգելք եղած է աշխարհաբարի կանոնաւորութեան»։<sup>2</sup>

**Եւ,** տարօրինակ հետեւանք.

«Այսուհետեւ ով որ գրաբարի կը նուիրէ իր կեանքը, ոչնչութեան նուիրած կ'ըլլայ զայն»։<sup>3</sup>

Մինչեւ այս կէտը բերելը կը ցուցնէ որ ինք Արփիար՝ արտաքոյ կարգի նեղութիւն զգացած է ժամանակաւ գրաբար ուսած ատեն, ինչպէս կը զգան առհասարակ հերոպացի հայագէտներն անշուշտ։

Հստ իր կարծեաց, վերջապէս՝

«Գրաբարի գիտութիւնը պիտի ծառայէ նոյն իսկ աշխարհաբարը գէւ զրելու»։<sup>4</sup>

Իսկ թէ որ ուզէ ընդունիլ զրաբարով աշխարհաբարը զօրացնելու զաղափարը, հետեւեալ ձեր կը զնէ իր զիմաց։

«Գրաբարով միայն կարելի է զարգացնել աշխարհաբարը, բայց պայմանաւ որ՝ աշխարհաբարը բուլորովին հակառակ զրաբարի օբյեններուն»։<sup>5</sup>



Արփիար՝ 1903ին ի զեթեսիկ

Արփիարի սոյն պայցարը ընդդիմ գրաբարի և անուղղակի կերպով՝ զրաբարեաններուն՝ այն աստիճանի մեծ ու սաստիկ եղած է ահա, որքան մեծ եղած է ընդդիմ իրօշակեաններուն և Հնչակեաններուն։ Այն զաղափարէն էր ինք՝ որ Աւետարանն իսկ աշխարհաբարը զործածուի եկեղեցիներուն մէջ, ըսկելով թէ հասկնալու շի ծառայեր։ Անոր հակառակ չէր կրնար զրուիլ այն սկզբունքը որ ուսուցուի զրպարոցներուն մէջ զրաբարը՝ այդ պատճառին առջևն առնելու միանգամայն, առարկելու պէտք պիտի չըլլայ նաև զրքի երես չտեսնող զիւղացին, վասն զի Եկեղեցւոյ բեմէն պիտի լսէ արդէն Աւետարանին մեկնութիւնը գիտունին հետ։ Ցան և վեց դար գոյութիւն ունեցող լեզու մը՝ գոնէ հնութեան յարգն ունի. ինչո՞ւ փնացնել ուրեմն։

1. «Հայրեմիք» 1891.
2. «Մասիս» 1890.
3. «Մասիս» 1890.
4. «Մասիս» 1890.
5. Աղ.

\* \* \*

Գողտրիկ ու մելամաղձուն նիւթ մ'ալ  
ընտրած է իր գրչին՝ բազմամեայ արծա-  
կափր հրապարակախօսը. վելցում մը,  
դիտողութիւններ մըն է՝ այս կեանքէն հե-  
ռացողներուն վրայ:

Կը պատմուի թէ Յունաստանի քանի  
մը Կղզիներուն մէջ կը գտնուին կիներ՝  
որոնք ստակի վարձատրութեամբ իրենց  
բանաստեղծական աւինը կը գործածեն  
ո՛ր և է ննջեցեալներու վրայ, և նոյն իսկ  
իրապէս արցոնք կը թափեն ու թափել  
կուտան: Արփիարն ալ կարծես սոյնգու-  
նակ պաշտօն մը ստանձնած էր մեռելնե-  
րու վլիսուն ներրող կամ պարսաւ կար-  
դալու՝ իր հիմած տապանատան «Հոդ-  
վրակի» ներուն մէջ, ուր ինքն ալ 1908ին  
մեկնեցաւ<sup>1</sup>:

Բայց իրեն համար նորութիւն չէին  
«Ծիրակ»ի մէջ դրած այդ «Հովվրակի»-  
ները. շատ տարիներ առաջ անոր գաղա-  
փարն ունեցած էր արդէն և կ'իրագործէր.  
Ինչպէս «Արկել»ի Ա. ուսարւոյն մէջ  
«Օրուան կիսելը» վերնագրին տակ, թէև  
համառօտ: Ահա յետպարձ ակնարկ մը՝  
ին ամիս գրած քրոնիկներուն վրայ՝ ցոյց  
կու տայ այս նիշով գրադելուն չափը:

Այս միջնորդ այնքան տապանաղիր յօրինեցի սրբան  
դամբանական չխօսեցաւ ոչ մի եկեղեցական<sup>2</sup>:

Ժամանակ եղած է որ մեռեալները  
թուելը ամենօրեայ ուշագրաւ նիւթն էր,  
այնպէս որ ընդհատման պարապային - որ  
իբր թէ ալ մեռնող չըլլար — այլոց հետ-  
առքը բութիւնը կը շարժէր անոր պատ-  
ճառան հասկնալու, և հարկ իսկ կը հա-  
մարէին իր բարեկամթերը՝ այդ անտեսու-  
թիւնն յիշեցնել իրեն:

«Տարիէն աւելի - կ'ըսէին - ալ զագաղներու շուրջը  
չես դեգրիր: - Եկտակ սաելով կը վախնամ - կը պա-

տասխանէր — կը կասկածիմ որ ընթերթողները զիս ալ  
դասած ըլլան մշտական յուղարկաւորներու շարթը<sup>3</sup>:

Վասն զի զինքն ալ, ինչպէս կ'ըսէ՝

«Ոկած էին մայնել լրազրութեան մէջ մշտական յու-  
ղարկաւորներ<sup>4</sup>»:

Այս նիւթիս նկատմամբ ունեցած ար-  
թնութիւնը կ'ըմբռնենց իսկոյն իր սա-  
պատմածէն.

«Երդ մահու զանգակի զօգանջը կը լսես, անմիջապէս  
հրապարակին վրան ես՝ կ'ըսէին ինձ, և այնքան ըստն  
որ ասիմ աւելի է, սակաւեցայ ալ մեռեներու վրայ  
չխօսի<sup>5</sup>»:

Այդ լոռութիւնը՝ համեստ երկիւլածու-  
թեան մը հետեւանց էր, ծանծրությ չպատ-  
ճառելու համար, ինչ որ մեծ թերութիւն  
պիտի սեպուի հրապարակազրի մը, ինչ-  
պէս կ'ըսէր ինք: — Այսպիսի զրուածքնե-  
րը որ ընդհանրապէս տիրութեան կնիքը  
կը կրեն՝ գոնէ ծածուկ կերպով, Արփիա-  
րի գրչին տակ երբեմն բոլորովին կը խա-  
փանուէր, վասն զի ան իր ծիծաղաշարժ  
ու կատակախառան բացատրութիւնները կը  
դնէր նորէն հնո՞ւ, կարծես նպատակ ունէր  
ամէն ինչ զուարթ բռնելու բնութեան մէջ:  
Գաղափար մը տալու համար՝ էն հաճելի  
ու զուարթախառան կտորներէն զնենք երեց  
օրինակ:

Ցիշելով Հոռվմայ Քարուչիններուն վան-  
քին այն մատուոր, ուր ուկրներով շի-  
նուած է ամէն ինչ՝ կը հետեւնչ:

Ա. «Եկրակ ալ կը նուփրազործէն անկիմ մը ուր մենց  
ալ «Եկրիններուն» ուկրտանցով մատու մը մահակեր-  
տնեց. հոն առանձնանասիր մերթ ընդ մերթ հոկանց,  
ու պապային հմայրը այդ ոսկրտիներէն հայցնեց, ինչ-  
պէս երբեմի մեռեալարցակ գնաւները ծոց:

Բ. «Մեր ժամերուն շրջապատ գնանափր նկուզներ կը  
զանուին, տապանատան կուսած, ուր ննջեցեալ մը առ-  
ժամարար կը պահուի, մինչեւ որ վրան կարզը կատա-  
րեն և մարմինը ատնին հողը դնեն. ատրիներէ ի վեր  
կարապետ Փանոսեան ալ, ինչն — Խարու սենեակ մը  
իբր ի տապանատան պասկած կը մեար, յուղարկաւոր-

1. Յամուար 29. Գահիրէ: Ա. մահափործը՝ Պուլս  
1895ի, թ. ը՝ Վենեակ 1908ի:

2. «Արկելը» 1884:

3. «Մասկս» 1889:

4. Ալու:

5. Աթղ.

6. «Եկրակ» 1905. թ. 1.

7. «Մամուռմէյ» անորէն եղած է ատենօթ (ծան-  
Արփերը):

ներ հիմակ քայլացուած մարմին մըն էր միայն որ տարին կափարում զեսեղցին<sup>1</sup>»:

Գ. «Տարի մը կայ, տեղ մը կը նշանակեմ լրադիրներէ ուշագրաւ մաշազգիրը, որպէս զի օրին մէկը դամեաւ Շիրակին հոդվարիք եւելուկ, «Հոգոցն հանդոցելոց»» մը մրմիւմ այն անդրազուողներուն վրայ, որոնց յիշառակ մը թուղած, աննան մէկնեն եւն: Ու հիմակ, երբ այդ Գնացեցը՝ Մասեանը թէ երեքն են, որոնց մէջ Բարբորին ենուն եպս: Զամշեանը անունն ալ արձանագրուածաւ, ժամտուքը զի կ'առնէ, թէ որո՞ն վրայ օրենքը կարգամ, որո՞ն չկարգամ: Վնասակարը ո՞վ եղած է, օստակարը ո՞վ, Բաւական սրակնեայ ենց, մինչև սրբ մը ստորմիցը թափանցելու աստիճան խորատես: «Երիկամանց քննող զադունաց»ը ո՞վ է<sup>2</sup>...

Այդ տեսակ զոււրճախօս զուցուածներ շատ ունի Արքիար. իր լեզուն, ինչպէս տեսանց, զեզնող և կճող է երբեմն, թէպէսկ աւելի լւա պիտի ըլլար սրբազն խօսքերէ չկազմել ծիծազաշարժ նախադասութիւնները. իրեն պէս եզական ու բեղուն մորի մը համար միջոց չէր պակս սեր անշուշտ, ինչպէս ցուցուց:

\* \* \*

Հիմակ, թէն հայ զրական աշխարհին վրայ անհետացած դէմք մ'է Արքիար, բայց երբէք պիտի չմոռնայ Հայութիւնը՝ 54 տարի տոկացող կեանքի մը գոյութիւնը, որ այնքան մեծ արդինք ունեցած է ներկայ դարու հայ մատենագրութեան մէջ: Այժմ անոր ոսկրտիքը կը պատսպարէ Գահիրէն, ուր որ փրցուցին անոր կեանքին թիւլը:

Դժրախտաբար, մեր զրագէտներուն ընդհանոււր վիճակն եղած է՝ օրական հացին իսկ կարօտ ապրիլ: Ու երբ մահը կը հնձէ զերենց երկրէն՝ ամէն կողմէ ստակ կը հաւաքուի՝ գուցէ վայելած համակրանքին չափովը՝ մահարձանը կանգնելու: Արքիար ալ, որ այս տեսակ կեանքի վիճակուած էր՝ զրագէտ ըլլալուն պատճառաւ, ուրեմն ասկէ վերջ է որ պիտի յարգուի, կրելով իր շիրմին վրայ յուշարձան մը: Սակայն, ներդութիւն, ա-

ւելի լաւ պիտի չըլլար արդիօք եթէ մեր անրախտ զրագէտները՝ որ անձնանուէր կը ճնին հայ մտցերու բարուռման և լուսաւորութեան ծառայելու՝ վայելէին այն հաւաքութեան փոքրիկ մաս մը իրենց կենանութեան պահուն: Մեռեան յաւերժացնելու արձանին հանգանակութիւնը թող ըլլայ, վասն զի այն ալ պէտք է, ու կ'արժեն, միայն թէ այդ ապազայ հաւաքումը սկսուէր գոնի այն պահուն, յորում խիստ կարօտ ժամերուն մէջն է զրագէտը: Բայց, ինչ ալ ըլլայ, զովելի է այժմ «Մշակ»ի, «Լուսարեր» յի և մասնաւոր Յանձնաժողովի մը բացած հանգանակութիւնը, որով կ'աշխատին անմահացնել զրագէտը: Հանգուցեալին առաջին տարելիցի օրերուն լսեցինք որ զաղափար կայ անոր ոսկերուտիքը Թիւրբիոյ մայրաբարաքը փոխազենելու: Սույզ կ'երեկի որ պագան անոր փառքը պիտի ըլլայ:

\* \* \*

Հաճելի բան մ'ըրած պիտի ըլլանը գուցէ «Բազմավէպ» յի ընթերցուներուն, կցելով զրութեան՝ Արքիարի յօդուածներէն ու զրցերէն զանազան հատուածիկները, որոնք անոր հոգեկան սկզբունքներէն ե աւելի մտցէն ցուլացած են:

Կան սրաբու մէջ հզօր կրթեր երբ ճնունդ առնուն և չզունն գուացումը, այդ ոգիներն շատ անզամ ծայրայիշութեան կը թիւն: («Ալմելք» 1889):

\*

Կորովը շատ անզամ կը կայանայ զոհողութեան մէջ: («Մասկ» 1889):

\*

Մայզը թրթու մ'է, որ սիրոյ նորածիւ կանաչ տերներ շատ շուտ կը դարձնէ աշխան զօս տերներու: («Երազ» մը զինք):

\*

Անձնական արժանապատութեան զգացումը, զատիքակրթեամբ զօրացած, ամուր պատուար մըն է ստորացման ո՛ւ է փորութեան դէմ: («Երակ» 1905):

\*

Հայ ազգը լաւագոյն ապազայի մը վասահօք կրնայ սպածէ եր իր վիճակին վրայ չափ սույզ զաղափար մը կազմէ և անհկան կամովը ու զորնական մարով զիսկերդն աշխատի իր փրկութեան: («Հայ հանդէս» 1902):

3. «Երակ» 1905. թ. 5.

4. Այս բացարձութիւնը շատ կը սիրէր:

5. «Երակ» 1906. թ. 1.

\*

Անոր (Աճմեանի) վագածամ մահուամբն աւ հայ սըրտին մէջ, որ Հայաստան կը բարաիէ, երակ մը բրդաւ, («Եկրակ» 1907).

\*

(Որպարի) անունի փոփոխութիւնը անզթութիւն, բայց զուցէ ձեռատեսութիւն («Եկրակ» 1901).

\*

Դիմիրով ընկնուած, սարկացած ժողովուրդ մը ազատութեան կունին մէջ փորմանութիւն չի կրնար ստացած ըլլաւ («Եկրակ» 1907):

\*

(Ազգային) Ահմանադրութիւնը Միութեան պատկան մը եղաւ: («Գիգաննի» 1901).

\*

Յեղափոխական շարժումը Հայաստանի համար կ'ուղէր մահարեր համարեցի, կ'ուղէր գրկարար հոլոկցիք, Եարժումը շարժում, ոչ որ զայն զարդինելու կարողութիւնը կը վայելէ.... Կայեակը չնել մարտերած չեն երբեց, բայց չնել մարտերած հետո վորդաշու ողողիք զետք շամբարցնել մարտեան ևն Վորդաշու ողողիք մարտերածնել ով մտքն անցուցած է, բայց թումբը կը բարդացնեն և ոռոգման առևներ կը բանան («Եկրակ» 1908):

\*

Հայը Թիւրբիոյ ապազյա վարչական նորոգ կազմակերպութեան մէջ իր վիճակը թէշ շատ բարութիւնը վրաահութիւնը կրնայ ունենաւ: («Եկրակ» 1906):

\*

Թիւրբ ստեղծելու դիւրութիւնները շատ լնզարձակ են, բայց զանոնց ապրենելու դժուարութիւնները շատ աւելի ընդարձակ: («Եկրակ» 1906):

\*

Մեզ համար յեղափոխութիւն չկայ Հայոց մէջ, այլ միայն յեղափոխականներ: («Եկրակ» 1907):

\*

Վանքը մեր անցեալ պատմութեան կենսական ժամանելու կը կազմն, և կը շարունակեն ժամանակակից պատմութիւնը: Անցեալի և ներկայի միջն անխօնիք կապ են: Ազգային պատմութիւնը վանքերու պատմութեամբ կ'ամբողջանայ: («Մասիս» 1889):

\*

Հասարակաց կործիւը երկրին կրօնըն է. վիրաւորել այդ կարծիքը, ոտնակիր ընել աւանդութիւնը մը, մասնաւթիւն կը համարուի, զաւանանութիւն կը սեղուի: («Մասիս» 1889):

\*

Երբեմ կարծեն թէ խարութիւն չկայ յուզման մէջ, մէ նա մինչ ուրախութեան, թէ նա լինի արամութեան յուզում: («Երազի մը զինը»):

\*

Մօր վայելած համբաւը չերմալսի մ'է աղջկան բարյականին: («Ապաւը»):

\*

Միծ տաղանդները ազգի մը պարծանցներն են, զասն զի իրներ կը համբուին իրնեց մէջ ամփոփած ինչ որ զեղեցիկ յատկութիւն ունի իրնեց ազգը: («Արևելք» 1881):

\*

Բանաստեղծ թէ պատկերաւան, ամէն ընտիր արուեստաւոր մոցնել կուտայ շատ վշտեր, շատ ցաւեր: («Արևելք» 1884):

\*

Այլշամ մը որբան ալ զանանցիք լինի: բայց և այն պէս մեզ կը համբուի երբ հանրութիւնն է սուզին տէր: («Արևելք» 1884):

\*

Բանականութեան հակառակ է տուն փնտուել Գատը-զիւղի մէջ զրագէտի անոն տալով: («Մասիս» 1890):

\*

Ազգութիւնը մը կը պահուի իր հոգին մէջ, անկէ զորուիր զոյութիւնը կը կորսնենէ: («Մասիս» 1890):

\*

«Փաստարմի, թժէշի, բականայ» հեռու կեցէք այս երեց զասիքն, կ'ունի կարծեցեալ իմաստուց ուժեց, և սակայն իրաւուցն իմաստուներուն չէ միշտ, վասն զի միշտ այս երեց դասակարգաց կարօս ենց ամենէն աւելի: («Արևելք» 1884):

\*

Աերը վիճացանութիւն չի վերցներ («Բաներ» 1904):

\*

Երբ ժամանակը զրամ է Անդիւայիներուն համար, ժամանակը Հայաստանի համար կեանց է: («Եկրակ» 1907):

\*

Միիթթարութիւնը՝ վերջին ապաւէնն է անոնց որոնց իրնեց յաւերուն այլէն զարման չեն կրնար յուսաւը: («Բամբեր» 1904):

\*

Հայ օրագուութիւնը բազմաշարչար մարտիրոսութեան մը պատմութիւնը սկսի, արիւնու էջերով լեփ լեցուն: («Բաներ» 1908):

\*

Հայոց մէջ անոնց որ մարտնչողներու սպայակայտին կը պատկանին, պէս է որ զիիլը մենցերնին ունենան: («Գեղանի» 1901):

\*

Գրագէտի մը համար միայն տաղանդ ունենաւ չըաւեր, այլ լւա թսակ մ'աւ անհրաժեշտ է: («Մասիս» 1884):

\*

Մայրայելորդն միմեանց հասկառակուղ զազափառները երցիւն ինչըն շատուգ կը հաշտուին, ընդ հովանուուրութեան, («Գեղանի» 1901):

\*

իմաստում որոշում մը կարենալ տալու առաջին պայմանն է հապեճալ չունենալ: («Մասկ» 1884):

\*

Գրղթական հայուն առաջին պարտականութիւնն է սորվիլ լեզուն այն երկիրն որը զաղթած է և որդիկուն երկու լեզու միասին գործածել կարելի չէ, զաղթականին զատակէ կիսով միայն կը խօսի հօրը լեզուն: («Ալմաս» 1890):

\*

Ոչ պարբեն Մասն ալ գեղեցին մասն է, և գեղարուեամբ ամէնէն մեծ արտադրութիւններ միթէ Տիրութեան և Մասն դրոշովը կնքուած չէն: (Մասկ» 1889):

\*

Կոռուելու համար պէտք է ատել: («Գեղունի» 1901):

\*

Անչէքը միայն մարդկան բրնձն չելեկ, այլ չարին զորքին իրենց համ կը բրնձն անէծը: («Մասկ» 1890):

\*

Կորածիւ տաղանդ մը անձկակարօտ է խրախուսանաց անչին: (Ալբերտ 1884):

\*

Անայնասիրութիւնը կարենը մասը կը կազմէ կեանցի հրաժանանաց: («Լատակ» մը):

\*

Երազը կեանքի միթիթարանքն է, բայց երբ երազն իրականութեան կերպարանը կ'զգնու: Կը կոչուի երանց կութիւն: («Լատակ» մը):

\*

Մէջ ճեղնակութիւններ չնն կինար ուսանու ու կըրթիան տարածութիւն չնորուի կարծ ժամանակամիջոցի մէջ առաջ զաւ: Զերմանոցի մէջ կարելի է յուսով պատու ու ծաղքէ հասցնել, բայց կաղնի ոչ: («Գեղունի» 1901):

\*

Երբ լեզու մը չի կինար յառաջադիմել, ալ կը սկսի հիւծիւ: («Գեղունի» 1901):

\*

Գրականութիւն մը կը կատարել պարունի զարաւր ժառանգութեամբ: («Գեղունի» 1901):

\*

Լեզուներու կազմութեան կը համագուէ ընաւոր մը, որ չառ աւելի երկամի կամբ ուսի ցան պատրիարքական իշխանութիւնը: Անոր գորութեանը արջն ուսանը կը անգործութիւնն կը զայ, և արամարանութիւնը հաւածական կը փախչի: Այդ ընհաղատը՝ պառաւին բերանն է: («Գեղունի» 1901):

\*

Գրամը, որուն համար «պատերազմի լիդ» ըստ են, կեանքին ալ չեզն է: («Հերակ» 1907):

\*

Կատակը շատ անզամ կը համնմ կը գործածուի, դառն ճշմարտութիւն մը մարսնել ընելու համար: («Ալմաս» 1899):

\*

Ժողովրդոց համար պատմութեան վշտալի դասերը ապագայի ամէնէն լաւագոյն ուղեցոյցներն են: («Ալբերտ» 1884):

\*

Շգրդել է ցոյցն մարդկան, այլ լոիկ պարտականութեանը կատարելը ազգի մը բարոյական զօրութիւնն է: («Հայրենիք» 1891):

\*

Եկրդի վրայ գրաւած անուն մը, կարծեն թէ տակաւին կազ մըն է այս աշխարհից հնա, չմոցուելու դրաւական մը: («Հայրենիք» 1892):

Հ. Պ. Տիգեան:



## Ա Յ Լ Ե Խ Ա Յ Լ Ք

ԱԿԳԼԻԱՅ՝ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՄՐ

Երկիր մը յորում «արկը իր մայրը չմտներ»: Ալբէն իսկ Լոնտրան փորբիկ աշխարհ մ'է իր 4 միլիոն 600 հազար բնակչիներին իսկ բովանդակ Տէրութեան բնակիչները 43 միլիոն 660 հազար էին 1906ին: Հետեւարար զարմանալի է թէ համեմատութեամբ փորբիկ թագաւորութիւն մը ի՞նչպէս կրցած է որջն ըլլալ 11,400,000 քառակուսի մլոն մակերեսով զիթիարի կայսրութեան, 410 միլիոն հոգուոյ վրայ իշխելով: Գրեթէ 55 միլիոն քառակուսի մլոն է բոլոր աշխարհին մակերեսով իսկ մարդոց թիւը 1 միլիոն 800 միլիոնը կ'անցնի: Զայս համեմատելով անգղիացուց հըպատակաց հետ կը տեսնուի որ մարդկային ազգի հարիւթին 22ը, բրիտանական կայսրութեան կը հպատակին և երկրագունատիւնի հինգին մէկ մասն իրենն է:

Բնիկ երկրէն գուրս եղուարդ է Ասիոյ մէջ ունի 237 միլիոն հպատակ. Արբիկէ մէջ 31 միլիոն, յԱմերիկայ 8 միլիոն,